

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

የፌዴራል በዚህ የሚከተሉት ውክክለኛ ስም ነው

ՀԱՅԵՐԵՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՈՒԻ ՄԱՍԻՆ

(Տարուակնթիւն)

6

15. — Այժմ գառնանքուրիշինդրոց, եւ
ի մասնաւորի այլեւայլ երկրախօսական ասութեանց:
Նախ կան շարք մը յորջորջանքներ, որոնք տեղոյ
եւ ազգի անսուններ են՝ նոր եւ հին ձեւով, սկսեալ
ռուսական գլեմէ, հելուետական Յուրասէ ու Փլիչէ,
Դաղղիսական կեղտական կէնառնէ, Սէնանէ, Տուրոնէ
եւն՝ մինչեւ անդղիսական դիւնն, Լիսու եւն՝ Ասոնք
բնականապէս պահուելու են նոյն հին ու նոր ձեւե-
րով՝ կան ուրիշներ ալ որոնք թէեւ կրնան թարդմա-
նուիլ, բայց լաւագոյն է պահել նոյնպէս. այսպէս ի
մասնաւորի Տրէս (Երեսէ, թարդմանուած ՝Երե-
սէրէն, եւն՝ Ք, Լ, Զ եւն): Բայց արդեօք կարելի՞ է
Hauterive թարդմանել՝ թարձրափեան (L. Haut-
erivien՝ թարձրագետեղերեայ), որովհետեւ այս
ալ աստիճանի մը յորջորջանք է: Պերմեանի, որ կը
կոչուի նաեւ Տիսա (Dyas՝ Երիեսէ) աստիճաննե-
րէն մին կը կոչուի գերմ. բառով Zechstein: Այս
գերմ. բառն ընդունած է նաեւ գաղղիսական գի-
տութիւնը (չունին Ք, Լ եւն). Թէեւ ասոր փոխա-
րէն կը կոչէ նաեւ calcaire քընէօն: Գերմ.
բառին պէսպէս մեկուի կը տրուի: Ոմանք կը մեկ-
նեն Zech բառով (հանգանակ, միութիւն ա-
րուեստաւորաց, բոլ եւն. ռուսի ՝բովագրար, Յ):
Բայց լաւագոյն մեկնութիւնն է թէ zech ըլլայ
արդի Զäh (սերտ, պինդ, կարծր, կաղչուն եւն) բառը:
Հետեւելով այս մեկնութեան կրնայ ըստուիլ Սեր-

Երկրախօսական միւս բառերուն մեծագոյն
մասն այնպիսի է որ նաեւ պէսպէս հայերէն փոխա-
դրութեանց մէջ դիւրաւ կը հասկըցուին։ Այսու
հանդերձ կան կէտեր ու ասացուածքներ եւ առում-
ներ, որոնց բառերը բացատրութեան մը պէտք ու-

1 Կազմուած լատ. paene կամ pene (սդրեթեն) բառ-
են, ցուցնելու համար թէ այս խաւը գործարանաւորա-
կան մասրողներու կողմանէ աղքատ է:

2 " Բովաքարդ յարմար չէ անհով որ ունինք ժողովրդական բօվաքարդ՝ տարբեր իմաստով. (Զիթաշնանքի բովի զարմանքը. Հմմտ. Ամսագունէ, էջ 114):

Նին: Երկրիս խորքէն հրածորան նիւթեր այն զան-
գակոյտէն, զոր երկրախօսք հայ (Magma) կը
կոչեն, սաստիկ ջերմութեամբ՝ աւելի կամ նուազ
հեղուկ եւ գոլորշեայ վիճակի մէջ, կը մտնեն երկրիս
կեղեւի ճեղքերը եւ երբ հասնին մինչեւ երկրիս
երեսը եւ հոսին, կը կազմուին ժայնեածարեր (Eruption-
tiva): Իսկ այն մասերն՝ սրոնք երեսի մօտ կը հառ-
նին՝ առանց դուրս ցայտելու եւ հօն խորոց մէջ կը
պաղեն՝ կը կոչուին խորագութեր: Ասոնք՝ սրոնք ստո-
րերկրեայ վիճերը կը լեցընեն, կը կազմեն հունչեր,
շանհուածներ (massif): Եւ դարձեալ այն՝ զոր
երկրախօսք (գերմ.) Lakkolithē կը կոչեն: Երկրիս
խորոց հայսէն հսկայ զանդուածներ են ասոնք՝
մտած երկրակեղեւին մրրաքարային խաւերու մէջ,
երեսի խաւերը դժբենուրդ ձեւով վեր մղած ու ներս
բացած հսկայ վիճ մը, զոր լցուցած են, ունենա-
լով անցք մը դեպ ի վար եւ կողմանակի՝ հօրիզոնա-
կան ու գագաթահայեաց ճեղապահութեր (apophyse): Ա, Ք, Լ չունին երկրախօսական բառա-
laccolithē. միայն Չ ունի՝ “laccolith”, զբարարա-
+ուր երկրք. Դ Բայց կարծենք “ջուր”, գոնէ յարմար
չէ հոս: Անշուշտ յն. lakkos կը նշանակէ նաեւ
ջրամբար (ջրոյ գուր, աւազան). Բայց բուն՝ փոս,
վիճ: Ուստի պէտք էր բուն դժբախուրը լըլլալ: Հայե-
րէնի մէջ այս բառը վերոյիշեալ գաղափարին հա-
մար անյարմար ըլլալով՝ լաւագոյն է +րավելին, եւ
քարը՝ վնատար: Կարելի էր նաեւ “ամբարաքարը”:
Բայց կարծենք “ամբար”, կընանք պահել քարա-
վիճի շատ մերձաւոր մէկ ձեւին համար: Երբ վե-
րոյիշեալ կերպով քարային եւ հանքային զան-
գուածներ մտած են ուրիշ տեսակ քարերու մէջ եւ
այնպէս նստած որ համակերպ են իրենց վրան ու
տակն եղող քարաղանգուածներուն հետ, ասի կը
կոչուի Դիք կամ Կիւտ (գերմ. Lager, գլ. gîte,

1. Ք. Լ. Եւն ունին Magma միայն սարբարանական ու գեղագործական իմաստով՝ “մրուր, ափծելք” (անջ. Թելֆէ): Դարձեալ միայն Զ կը գուե. “Magma, (1) ափծելք, մրուր, գեղացայս: (2) Համաչե-ի երկրը. անցեացնել (զանդւած առանց բիւրեղային ձեւի):”

2. Ալ կուէ Հրաբիշեսին քարերը նաև սեպացնեա
քարերը եւ սբաժառքերը; Լ պարզապիտ (éruptif) սայթ-
քելն (ած.). 2 բաց ի սայթքել, հրաբղացին բառերէն
կուական՝ հիգուրը (բայց նաև Pyrite կը դնէ 2 հրա-
բեր գոյական՝ հիգուրը)!

Քարը՝ ինչպէս ու լիւլումը՝
Massif երկախառական իմաստը չեն նշանակեր
և ք. և եւն զ միայն դրած է „Massif“, Առնչը բայց
առաջ եղուրը:

Համար այս բառին միայն անդամաններին (ոսկին
ցցուած մասը) եւ բաւարանական (մամուոց ծաղկաւարին
ուռեցք) իմաստով միայն ունին և (Ալլուսորդ). Ք (ցցուածն) է
եւ Լ (կազմած առջեն). Նաեւ Զ ցցուեք ոսկիներու եւ
ցօղունիք: Յոյն արօրինակ բառը բացի է Ասկրելունգն ուշա-
նակութենէ՝ կը նշանակէ Նաեւ ծառի ճիւղ, ասկէ՛ երկրա-
խօսական իմաստու:

gisement): Խսկ երբ անհամակերպ ըլլան ու երկարաձիգ՝ կը կոչուի Երևէ կամ անց (սատ, ճիւղ եւն, գերմ. Gang, դղ. filon, veine): Կախակերն ու երակները շերտածեւ (շերտաշերտ եւն) են. խսկ երբ շերտածեւութիւնը կորսուելով անկանոն զանգուած մը կը ձեւանայ, որ յաճախ՝ վերոյիշեալ քարավճի նման՝ հակայ ծաւալով ու ծիւղաւորմամբք կ'ըլլայ, զայս կը կոչեն Գերմանացիք ու Անգղիացիք Stock, խսկ Գաղղիացիք կը գործածենք ուղղակի վերոյիշեալ լանժես (massif de mineraï) բառը: Անշուշտ կարելի է նաեւ հայերէն ըսել զանգուած, (այսպէս՝ 2) եւ գերմ. բառը կը նշանակի նաեւ լեռնազանգուած: Սակայն լաւագոյն բառն է արմ., որով կարելի է բացարել նաեւ խառն ձեւերը (—ըմանէստ, Երևէտ եւն), բայց նաեւ վերոյիշեալ ամբար, այս մասք կրնայ գործածուել:

Իսկ հրաբուխին ժայթքածները կը կաղմն (գմբեթարդ) սարագագաթներ կամ դարսանդներ (Kuppe), որոնք ըստ ձեւոյն նաեւ այլեւայլ անուններ կ'առնուն, այսպէս՝ կոներ (Kegel, cône) եւն, բայց սովորաբար կը զեղուն երկարաձիգ հսկանաներով, ինչպէս լուսան կամ հրագետներ¹, եւ կամ հարթագետնի մը վրայ կը տարածուին գորգի կամ օթոցի նման երբեմն ստուար թարձրութեամբ։ Զայս նաեւ գիտութիւնը կը կոչէ օթոց, ծածկոց կամ ծածկայն (գերմ. Decke):

Սիեւնոյն կերպով հրածորան նիւթեր՝ քարային կամ հանքային՝ իբր հեղուկ ու շոգի խուժելով՝ քարածերպերն, փեռուկտուածները, խաւակցուածները եւն՝ կազմած են այն երեւոյթը, որը կը կոչեն *intrusion* եւ այսպէս գլ. *roches d'intrusion* կը կոչուին այն ժայթքաքարային ժայռերն՝ որոնք ուրիշ հնագոյն ժայռերու մէջ ներխուժած են։ Ք չունի այս բառն, իսկ ն եւ լ ունին *intrus* եւ *intrusion* միայն եկեղեցական իմաստով (աստիճանի մը եւ պաշտօնի մ'առանց իրաւանց եւ ըսնաբար տիրացող է եւն): Դարձեալ միայն Զ ունի երկրախօսական իմաստն ալ, եւ կը դրէ ներմուռնեան, եւ *intrusive rocks* սներմուին, ներմուց ժայռեր, հալած վիճակի մէջ ուրիշ ժայռերու ճեղքերը լեցընող»։ Նաեւ ներմուռ եւ ներմուռնեան, ներմուռնեան ճեղքերը կրնան այս իմաստով գործածուի։

Վերջապես յիշելու ենք կցորդումը կամ յա-

¹ Ասկէ լսուայի համար կը ըստի՞ բացի հրատերութ
բառէ (Գ.Բ. Ե.Ի.), նաեւ հրահաջողն (Ա. Ք. Զ. Ե.): Բաց
ասսի կը գործածուի հին բառ՝ խանչող (Ա. Ք. Լ. Ե.):

² Ա. գրած է այս իմաստով՝ «Անդամականություն» — և ինքնամատ, ինքնամատոց, ինքնակոշող, եւ անդամականութիւն, ինքնակոչութիւնն: Հ բաց է այս եւ գերբ միշուած բառերէն՝ գրած է նաև ։ ուսունձութիւնն:

բակցումն ու շշտումը (contact), այսինքն՝ ժայթ-քաքարերուն իրենց կցորդ կամ դրացի քարերու վրայ գործած աղեցութիւնը, որով ժայթքային հրահալ եւ մանաւանդ գոլորշիներ ու արտաքու-րումներ թափանցած են այս անգամ քարերուն (կաւաքարեր, հերձաքարեր եւն) խորըն իօկ, լու-ծած մասամբ անոնց բաղկացուցիչ մասերը, միա-ցած անոնց հետ, նոր բաղադրութիւններ կազմած, միով բանիւ քիմիապէս փաղաղած են զանոնք եւ կերպարանափոխ ըրած։ Այս կերպարանափոխու-թիւնը կը կոչուի ֆէնէյլունիւն (métamor- phisme) եւ այսպիսի քարեր՝ ֆէնէյլե (métamor- phique)։ Այս վերջին բառերն ունին բնականա-պէս ն, Ք (միայն բնապատմական մտօք), Ա, Ս 21 եւն։ Բայց contact այս իմաստով չունին յի-շեալները, եւ միայն 2 կը դրէ՝ contactvein “չշր-դուկն երակ հ.ք.”։

Այս կարտուսէն տարբեր բան է կցողութեալ
լաւ եւս՝ խռահութեալ (գերմ. Schichtenfuge, joint, délit), այն անջրպետութիւն կամ բաժանութիւն, զոր խաւաշերտերը սովորաբար որոշ կը ցուցնեն, զանազանուելով իրենց գունովը, ատաղձի նուրբ կամ կոշտ ըլլալով եւն. Խաւերը կը կազմուին կամ իբրեւ ջրասուզած կամ զբանիստ սիեւ, իբր սիստմէր ու սիստմէր (գերմ. Sedimentär կամ Absatzgestein եւն) կամ իբր արդիւնք քիմիական ազդեցութեանց կամ փաղաղանաց (գերմ. prozess), ուստի նաեւ իբր մըուրներ. Սակայն ճշում ու ճրանիսոր, ճրատոր, ճրախոս (sédiments կամ pierre, dépôt, couche, sédimentaire) եւն. Կը գործածուին երկու իմաստով ալ: Հրածորան զանդուածի մը մէջ գտնուող բազմապիսի տարերք, երբ իրենց իւրաքանչիւր հալման ու բիւրեղացման աստիճանին համեմատ հետզհետէ կը պազին, կը խտանան ու կը շերտաւորին, յաճախ նիւթոյ այս իւրաքանչիւր փոփոխութեանց ատեն կը կազմուի նուրբ միջնախոս մը, կազմուած կաւէ, խճերէ եւն, որուն մէջ յաճախ կը գտնուին կենդանեաց ու բուսոց նրանց, կամ առաջած (fossile) մնացորդներ. Այսպիսի խտացմանց ու շերտաւորմանց համար օգտակարապէս կրնանք գործածել ժողովրդական լամա բառը, որ թանձը ու խիտ իմաստ մ'ունի, եւ ինչպէս կըսուի “լամա հողող, նոյնպէս “լամա երկաթող, եւ որմէ կազմուած է գեղեցիկ բայս լամանիւել, “թանձրանալ, խտանալ, շերտ շերտ իւրաքանչիւր նստիլ, իմաստով: Ի հարկէ երբ կ'ըսուի նաեւ

¹ Այս բառերէն (սկըրպարանափոխ, սփրիսաձեւոց) զատ՝ գործածուած են նոյն մորք սոյլակերպ(ուժիւն)ու սոյլաձեւ(ուժիւն)ով, փօխակերպ(ուժիւն)ու եւն, օրոնց հարմատութիւնքն յառաջ շնոր բերեր:

“ՃԵՂԸ լամսակալել էրը, ասի աւելի կը համապատասխանէ concrétionի (աես յետոյ)՝ Զիարդ եւ իցէ՝ կը զանազանուին իւստիւսունիւն (Schichtung, գլ. stratification) կամ իւստիւսու, իւստիւն կամ իւստիւս (stratific, stratiforme) բլլալը, եւ դարձեալ ները իւստիւն կամ ներն-մերը-իւստիւն (Schieferung, գլ. exfoliation եւ) կամ ները-իւստիւն, ները-իւստիւն կամ ներն-մերը, ներն-մերը (schieferig, գլ. chisteux, feulleté) բլլալը: Առաջինը յատուկ է սկաքարերու կամ մըրաքարերու, երկրորդը՝ կը դանուի նաեւ ուրիշ կարգի քարերու մէջ ալ:

Խաւերու — որոնց ստուարութիւնը կամ նաև իւստիւն կամ ներն-մերը կամ նույն կամ կոչեն (Mächtigkeit, գլ. puissance) — իրարու յաջորդութիւնը կը կոչուի իւստիւս կամ իւստիւսու, նաեւ պարզ է ուր (գերմ. Schichtenreihe, Schichtenfolge, գլ. suite եւ) եւ երբ այս յաջորդութիւնը կազմող խաւերն երկրախօսօրէն աւելի խաղաղ զարգացմամբ միակերպ (“համադիրն՝ աես յետոյ”) իրարու վրայ նստած են, կը կոչուի իւստիւսը կամ իւստիւսու: Խաւի մը նաեւ խաւախօրի մը) վրան նստող՝ սովորաբար (նաեւ խաւախօրի մը) կամ իւստիւսու է կոչել վերնակու, եւ այն՝ որ խաւի մը կամ խաւախօրի մը տակը նստած է, իրը անոր հիմը կամ խարիսխ՝ ներն-մերու: Ասոնց համապատասխանող գերմ. եւ այլ լեզուաւ բառերը յաճախ կամ անթարդմանելի են կամ նաեւ շատ պէսպէս՝ ըստ իւրաքանչիւր լեզուի²:

16. — Երկրիս կեղեւին նախնական հորիզոնական նստած խաւերը յաճախ խանդառում կրած են: Ամէն այսպիսի խանգարում կը կոչուի dislocation (սովորական մտօք “տեղափոխութիւն, տեղահանութիւն, սովորական մտօք” կամ խախտում): Երկրախօսական մտօքս ալ յարմար է յաճախ պարզ խախտում բառը, իսկ ուր պէտք է՝ “տեղափոխում”³: Խախտումը կրնայ պէսպէս ըլլալ, եւ այն՝ վերամուղ բարձրացմանը (վերամբարձում, Ս “ամբարձում”⁴) կամ իւստիւսը. — դարձեալ՝ ժամանակը (գերմ.:

¹ Տես Ամառանի, էջ 240:

² Այսպէս վերաբեր համար գերմանացիք կը սեն նաեւ das Hangende (կախուածը, յարակածը եւն) եւ չերքանիւթիւնականը համար das Liegende (պառկածը եւն). բայց նաեւ “խարիսխն” եւն (Unterengen etc.): Գլ. մեզուի մէջ պէսպէս բառերով կը բացատրուին առողջութիւնը կամ առողջութիւնը իսկ ներքեւի երեսը՝ անոր ներքանը կամ թաթը, պայտիքն՝ Յառաւը (գերմ. Sohlfläche, գլ. ուր Առմ, եւն): Կը թուղարկ յիշել ուրիշ նախները:

³ Ա այս մտօք կը զրէ “տեղափոխութիւն” և Ք. և եւն՝ չունին երկրախօսական իմաստը, նոյնպէս յաջորդքառերուն մէծ մասին:

Faltung, գլ. pliage, plissure, հանդրիմում եւն, Ս “գոլորումն” կամ կրկնմամբ (խորշաքաղում եւն). — դարձեալ՝ իւստիւսում, եւ ասոր հետեւութեամբ՝ ծանումը ու վայրաքարը իւստիւսում. — եւ բեկումը կամ նեղութիւնը. — եւ իւստիւսում կամ դաշտում (գերմ. Verwerfung, գլ. rejet, աղոմաղում եւն), եւ վերջապէս վրայէ վրայ իւստիւսումը: Վերամուղ բարձրացմամբ կամ իւստիւսումը (գերմ. Aufrichtung, գլ. relèvement) խաւ մը ոչ միայն աւելի կամ նոււազ շեղ կամ հակած գերք կրնայ առնուլ, ոչ միայն գաղաթնահայեաց կամ ուղղաձիգ, այլ նաեւ աւելի ալ՝ գլխավայր ու տապալուն կրնայ ըլլալ: Խաւի մը դէպի ի հորիզոնականն ունեցած հակումը կամ անկանութիւնը կը կոչուի նաեւ անոր անկումը կամ իջումը (գերմ. Fallen, իսկ գլ. pendage հակում, բուն “կախուածքն”): Իսկ իւր ընթացքին անկումը կը կոչուի նաեւ յանուածքն (գերմ. Streichen, իսկ գլ. direction կամ orientation “ուղղութիւն”):

“Ծալքնի մասին խօսք եղաւ՝ երբ յեշեցինք համամէտ կամ համականը (synclinal) եւ հակամէտ կամ հականը (anticlinal) խաւերը (§ 9): Երկրիս կեղեւին կազմութեան մէջ շատ նկարագրական եւ յաճախադէպ երեւոյթ մըն է խաւերու ծալումը, խաւազանգուածներու ընդհանրապէս աւելի կամ նոււազ կանոնաւոր ալէճեւ ընթացքով մը՝ փոխի փոխ բարձրութիւններով ու խորութիւններով, գարուփոսով, կամ ժողովրդական յարմար բառով՝ խուսափութիւններու անհարթութեամբք, նման այն խորշեարշուն փոթերու՝ զոր կը կազմէ դժուարաւ կազմապարելի զանգուած մը, երբ կողմանական ձնշում կրէ: Տարածուած են ծալակազմ կամ ծալիծալ լեռներ (Յուրան, Ալպեանք, Կարպաթեանք, Հիման լայա եւն) նաեւ մեր հայրենեաց մէջ:

Խորտունութիւն, ճեղու, պատառութիւն, փեղիութիւն, խորիսութիւն եւն՝ ինքնին հասկանալի են: Սակայն այս երեւոյթները կը բացատրուին բեկութիւն (գերմ. Bruch, գլ. rupture) բառով, եւ անոր յարակից խախտում կամ փաղաքութիւն բառերով: Երբ երկրիս կեղեւին երկու հողաբաժիններ իրենց ուղղաձիգ կամ շեղ երեսներով իրարու հանդէպ՝ բայց շառական ուղղութեամբ՝ շարժին, յառաջ կու գան տեղախախտման վերոյիշեալ երեւոյթները: Երբեմն խաւերը հորիզոնական մասով ալ՝ աւելի խորանիստ մակարդակի մը խորասուզած են, առանց սակայն խորասուզած մասին կապակցութիւնը խանգարած կամ կտրուած բլլալու: Ասի պարզ ծառաւ է կամ ֆնութ (կրկնում եւն, գերմ. Flexur, գլ.

⁴ Կազմուածքն խօսք ու փոխ բառերէ, բայց կը գործուածի խորասուզած իմաստով (Ամառանի, էջ 288):

flexion, fléchissement): Սակայն ամենամեծ մասմբ երբ հողամաս մը խորասուզուի՝ խաւերու կապակցութիւնը կը կտրուի մեղքերով, վհերով եւն, եւ ասի է բեկո՞ւ: Իսկ բեկո՞ւ չծէն (գերմ. Bruchlinie) երկայնութեամբ տեղի ունեցած խանգարումներն կամ աեղախանումներն են՝ որ կը կոչուին, ինչպէս յիշեցենք, գերմ. Verwerfung, գլ. rejet, բառեր՝ որոնք հայերէնի մէջ կրնան պէսպէս թարգմանուիլ, բայց լաւագոյնն է իւրիւրա՞մ, թերեւս աւելի լաւ՝ իսպարում կամ ուղարկում: Բեկման ու փաղորման չծէ (գերմ. Verwerfungsline) երկու կողման զանդուածները, կամ նեւելը, կրնան շարժած ըլլալ, կամ նաեւ միայն մին: Խորասուզուած մասին խաւերը փապարման գծին վրայ դէպի ի վար ծուած թեւերու խաւերն ալ դէպի ի վար քաշուած կամ իրացն կ'ըլլան (վայրաքարչ կորացում, գերմ. Schleppung, վայրաքարչում, վայրաքերում): Ճեղքի մը որմերը խորասուզած խաւերու ճնշման ու շփման հետեւութեամբ յանձախ ողբրկուած կ'ըլլան եւ խորասուզման ուղղութեամբ ակոսածեւուած: Այս երեւոյթն եւրոպական գիտութիւնը կ'անուանէ՝ հայել (գերմ. Spiegel, գլ. miroir), զոր հայերէնի մէջ կրնանք նաեւ վծ կոչել: Երբ բեկումն այնպէս եղած է որ դէպի ի վար սուզող խաւերը սանդղամբէւ մը կը կազմեն, կը կոչուի սուզողնայշեա բեկո՞ւ (գերմ. Staffelbruch): Թերեւս հայերէնի մէջ կարելի ըլլայ դործածել ուղղակի ժողովրդական բառ: Զաղուն: Իսկ

¹ Գլ. rejet, ինչպէս գերմ. Verwerfung, առնուած են երկախօսական յատուկ իմաստի՝ իրենց ընդհանուր նշանակութենեն իր՝ մէկդի, խառնիխուռն ներուածու: Ա: Ք: Լ եւն չունին երկախօսական իմաստու: Իսկ Ս պատասխանի նաև իմաստու իմաստու: Եւ յաճախ կը գրէ տառածունի նաև ամառածունի նույն որոնց գոնէ մէկ մասը խարխարման մոոք ըլլալու է: Բեկումն ու փապարումը յամախ այլ եւս րաց չեն եւ վհացած, այլ դոցուած են կամ լցուած. Եւ քիչ անգամ փապարուած բեկն երեսն տեսանելի է, բայց նոյնը զդալի է մանափ բավերու մէջ: Փապարումը կը ճանշուի անոնց աւ որ երկախօսական բարովին տարբեր կազմութիւններ նոյն մակադակի վրայ քովերով նստած կ'ըլլան: Խաւ մը, երակ մը եւն ընդհասուած է ուրիշն եւ իւր ուղղութիւնը փոխած, եւ ուրիշ խաւէ մը խաչամեւ կտրուելն ետքը շարունակութիւնն այլ եւս նոյն ուղղութեան մէջ չէ, այլ բոլորին ուրիշ տեղ: Խաւերն ասով խօսորած են, աղամած, ծամածած եւն: Միւս կողմանէ փաղարութերը յաճախ նամայ կ'ըլլան աղբերաց, հանքային ջերու, մետաղը երակաց եւն:

² Դ: Ք: Լ եւն չունին այս իմաստը: Գերմանացիք պանակը կ'ըսէն Harnisch (որ բան կը նշանակէ լանչապանակը եւն): — Համար, ալիք, խիստ ողորկ լեռ, ու քարութիւն, ողորկել, յշիութիւն, չարթութիւն, չոսու, ողորկ,

³ Հման, վարուանի, էջ 304: Ծառապահ եւ Ալեսանդր, այս մոոք բնական եւ արհեստական սանդղութեածուները, մեռուները,

երբ խաւերը բարձր դրիւք մնացած են, իսկ անոնց շըմակայ կողմանակի խաւերը խորասուզուած՝ աստիճանամեծւ կամ այլազդ, այսպիսի սարի նման մնացած (ըստ նոր երկրաբանից ըստ ինքեան վեր մշուած) մասն իւր կողերով՝ կը կոչեն գերմանացիք Horst, բառ մը որ բուն կը նշանակէ թաւուտ անտառ ու որջաշատ ափափայք մը: Այս գերմ. բառը կը գործածեն նաեւ Անդղացիքը եւն: 2 դրած է անդղերէնի, համար՝ հարթագետինն, որ յարմար չէ: Հայերէնի մէջ կարելի է կոչել բանաւունու, արտանունու, բարձրանու, բարձրանունու, բարձրանունու, բարձրանունու: Որովհետեւ կոս (հմատ, իւրամ, սի, իւրա, սուրբան եւն) այսինքն՝ փոսային բեկումն, փոսային խորասուզում (գերմ. Graben, գլ. fossé, շավ) կը կոչուի ընդհանրապէս երկարածիք հողամասի մը աւելի խորունկ խորասուզումն երկու Horstերու կամ աւելի կամ նուազ զուգահեռական ընթացող բեկման գծերու միջեւ: Հորժի գաղափարին մէջ կայ շօշափողական (tangential) ուղղութեամբ ներդործող ոյժի մը հանդէպ, որ ամէն կողմը խախտումներ յառաջ բերած է, հաստատուն մնացած ըլլալը: Ասոր համար մենք կ'ընտրենք ինչպէս կոչել: Հորժի համար (սուրբանունու եւ բարձրանունու) պարզ հաստարան բառը, որ շփոթութեան ալ առիթ չի տար: — Երբ այսպիսի մեծ խորասուզած մը կոնքածեւ դաշտեր կազմեն՝ գերմանացիք կը կոչեն իւրայացեւ բեկումներ (Kesselbrüche, իսկ

⁴ Կու բակարանիքը, ուր տնկում են ծառեր եւ սերմանում բանջարեցներ եւն: — Ս կը գրէ աստիճանասոր թումբը՝ տեղ մը, որ նման երեւոյթ մ'ունի (տես էջ 132 պակա.): Սակայն ինչպէս նախընթացքը ըստ զույգնեւ՝ Ս մթումըն գրած է ուղղակի ներխոյժ կամ ներբուծ (intensive) երակի եւն իմաստով (հմատ, էջ 130, եւ Պակ. 63):

⁵ Հմատ: Դաբասուած եւն բացատրութիւնները: Ա՛յժմ աւելի արտի եւն փոսը կը նշանակէ, որուն զարիիքը թւմբը ժողովուրդը կը կոչէ որով, բայց նաեւ լրան թեթեւ զատիթափի մոոքը կ'ըստու Ամասունի չունի այս բառը: Իսկ Հը, Աճառեան ունի սբու (էջ 864, ուր կը յիշէ նաեւ Սերասուից գաւառաբարբառի սբու-սուլիքը, եւ այն ողնոյար, ողնաշար (մոօք). Իսկ հին սբու, որ նոյնպէս ժողովրդական մնացած է, կը նշանակէ երբ գիշ զի մը բառը մինչ նշանակութեամբ (անդ, էջ 878): — Խոս բառի մասին որ ուրի նաեւ իսպան իմաստը, անս քիչ մ'ետքը: — Ախրամըն կը նշանակէ Ամասունի տարբեր առմամբ, իբր սձորի ժայռերի միջոց բացուած զատիփայր, զատիվեր ճանապարհուած (էջ 296): — Բազմաթիւ ուրիշներէն յիշենք միայն՝ Ալեքսանդր, լեռների կրծքերի խոռոչները, փոսերը (Ամասունի, էջ 71): Իսկ Սեր, բլուրների, լիների գոտին (Ամասունի, էջ 588) անուշան այց կամ այս բառ բառերուն մէկ եղանակարանիք է: Գիղեցիքի կազմուած է բրուն (բլուրներու, ժայռներու եւն, մէջ եղած փոսերը, առհասարակ՝ փոս եւն, անս Անտուեն, էջ 212, մեկնելով բր-եւ բառէ, ինչպէս բրունած եւն):

գլ. bassin “առաջանուն”), զոր հայերէնի մէջ կրնանք նաեւ պաշտ եւ բաշտացում բաւերով բացատրել: Երբ ընդարձակ հարթաւանդակներ (գերմ. Tafel-land հարթ բարձրաւանդակ), գլ. plateau, սարահարթ, լեռնադաշտ), մեծագոյն մասամբ հարթ կամ հորիզոնական մակերեսով, բեկերէնումներով ճեղքոտին եւ ասոր այլեւայլ հողաբաժիններ խորասուղին, բարձր մասաց դարասարերը կամ Հաստարանները յաճախ մեծածաւալ սարաւանդներ կը կազմեն, եւ այսպիսեաց շաբք մը կը կոչուի՝ բեկեկելու լեռներ (գերմ. Bruchgebirge): Ծալիծալ-լերանց մէկ (Ընդհանրապէս ներքին) երեսը յաճախ կը տեսանուին բեկման-ճեղքեր եւ խորասուղած մասեր, լեռնազանդուածներուն սեպաբերձ դահաւէժներով, մինչդեռ նոյն լերանց դրսի երեսը ծալքերն երթալով կը հարթին (Ալպեանք, Կարպաթեանք եւն): — Ընդհանրապէս առեալ dépression բառը՝ աւելի կամ նուազ ընդարձակ, յայտնի թէ ծածկեալ (լեցուած) խորասուղած եւ փոսացած տարածութեան իմաստով՝ լաւագոյն տեսանք շնորհ բառով փոխադրել՝ շփոթութեան առիթ չտալու համար:

Երբ խաւաշարքի մը խաւերը միակերպ նստած են, իրարու հետ զուգահեռականութիւնը պահած, նոյն ձգուածքն ու նոյն անկումը կամ շեղումն ու նենալով, ուստի ինչպէս անխանդար վիճակի մէջ վրայէ վրայ նստած են, նոյնպէս՝ խանդարման կամ տեղախախտման պարագային միասին եւ միակերպ խախտած են; — այսպիսի խաւեր կը կոչուին հաստիք (concordant)¹. իսկ ասոր հակառակ կը կոչուին անհամատիք (discordant) երբ խաւերու զուգահեռականութիւնը կը պահսի, երբ բոլորովին տարբեր ձգուածքով ու անկմամբ խաւեր իրարու կը յաջորդին: Այս ամենակերպ նստուածքին պատճառ այն է որ հին խաւի մը վրան, որ խախտում կրած էր, երկար ժամանակ ետքը նոր խաւ մ'եկած նստած է երկրախօսական տարբեր աղդեցութեան մը հետեւութեամբ: Յաճախ նաեւ այս վերջինը յետոյ խախտում կրած է, որով յաճախ խաւերու դրից մէջ չափազանց պէսպիսութիւն եւ խառնակութիւն կը տեսնուի:

Հին խաւեր շատ անգամ հանդաւմ (érosion) ունեցած են կամ փառանում կրած ² օդոյ,

¹ Ս. կը կոչէ զուգահեռաց եւ անզ-է-կընթաց, զոր ընդունած է նաեւ լ: Ք. պուգընթացը եւ Համենթացը բառերը դրած է տարբեր առմամբ, ինչպէս ուրիշ տեսակետներով են համաձայն, միաբան, ներդաշնակոյ եւն բառերը (Ա, Բ, 2, Լ, եւն):

² Փառակը բառին ընդհանուր իմաստէն առեալ (լափել, մալել, տուղորել եւն) փառակը դրածուած է իր էրոզիօն (Ա, 2), փառակն երբ օրոք (Ք, Ա, Լ, 2):

Ջրոյ եւն աղդեցութեամբ քայքայուած, նաեւ տարուած եւ անհետ եղած են. նոյն իսկ հնագոյն շրջաններու լեռներէն յաճախ միայն դոյջն ողնայարը մնացած է: Այս քայքայումն, խաւերու տարուիլն ու անհետ ըլլալը կը կոչուի dénudation, զոր կրնանք թարգմանել լրէցուած: Ա, Բ, Լ եւն չունին երկրախօսական իմաստը (այլ միայն մերկացում, կեղեւատում, տեռազերծութիւն, եւն): Միայն 2 յօրինած է յարմար բառ մը՝ “հաղողաց” (հողի ջուրէն տարուելով ժայռի երեւալը),

Երբ թէ ծալուած եւ թէ սեպ կանգնած հին խաւերու քայքայելուն եւ տարուելուն մէջ գերխաղացած է ծովը, որ՝ երկրամասի մը խորասուղելով՝ անցած է իւր սահմանը, ողողած է զայն եւ այն խաւերու քայքայած ողնայարներու վրայ նստեցուցած է կրտսեր ծովանիստ սկախաեր, խաւեկազմական այս պարագային կը կոչուի transgression, բառիս նիւթական կազմութեան իմաստով, իբր անդրանցումն¹: Նոյն երկրամասին բարձրանալով ծովուն յետադարձութիւնը եւ անով կրկին ստեղծուած խաւային վիճակը՝ կը կոչուի régression: Քանի որ վերջինս նաեւ աւրիշ առմամբ՝ յարսարօրէն կը թարգմանուի յետահաղոցունիւն, առաջինն ալ պատշաճ է փոխադրել անդրէնալցունիւն: Այս բառերն ուրեմն ծովուն ողողած մնացած եւ ասոնց հետ կապուած խաւեկան կազմական վիճակներուն իմաստով են երկրախօսական երկերուն մէջ:

Երկրախօսական “կազմունիւնները (formation) կը բաժնուին՝ բաժիններու կամ դասերու, անոնք առաջնաներու, եւ այս վերջինք, գորիններու եւ խաւերու: Ասոնք մեկնութեան պէտք չունին: Ասոնց իւրաքանչեւրը յատուկ կենդանական ու բուսական ձեւերը կը պարունակեն, որոնք իւրաքան-

լցունիւն (corrosion, Զ) եւ փառակը այն տարրաբաշխի, քիմիական աղդեցութեան համար, որ ծախիւ, երեւոյթուի եւ զոր առանց բացութիւնը որ կը գործադրուի քիմիական աղդեցութիւնը յառաջ բերելու համար, եւ երկրորդ՝ եւ այս է յաճախ գործածուածը՝ բնական ծախօթ օրինաց համեմատ կատարուած գործողութեան ընթացքը, աղդեցութիւնը եւ գործը: Այս վերջին իմաստով կարծենք կրնար գործածուիլ փաղաղանք ձեւը:

¹ Բոլոր բառագրուները (Ա, Բ, Վ, Լ, եւն)՝ իսկ ըմբական մնաց (օրինազնցութիւն եւն): Իսկ régression Ք անդամազնական մնոք “վերադարձումն՝ լ. յետադարձնաւ, վերադարձումն, յետախաղացութիւնն.՝ 2 յետադարձութիւն, յետաշնութիւնն.”

շիւրին հետոբառ-կան (paléontologique) Կուրտելը կ'որոշեն: Անոր համար այն բրածոյք կամ՝ քարացածները, որոնք խաւի մը եւ կազմութեան որոշման համար իբր ուղղիչ կանոն կը նկատուին, կը կոչուին առջևորդով կամ ուղևու բրածոյք (գերմ. Leitfossil, գլ. fossil directeur): Յաճախ խաւեր համաժամանակեայ են, նոյն դարաշրջանէ կամ հորիզոն (Horizon)¹, բայց աւելի կամ նուազ դրաներ հնէաբանական նկարագրաւ, այլեւայլ աղդակներու չնորհիւ, — օրինակի համար՝ ծանծաղ ու խոր ծովու, ծովային ու լճային (անոյշ ջոյց) սկախաւեր եւ իրենց քարացածները եւն: Այսպիսի համաժամանակեայ՝ բայց հնէաբանական տարրեր նկարագրիը՝ կը կոչուի Facies: Լատին բառ մը՝ որ ինչպէս ծանօթ է, կը նշանակէ “երես”, իբրաւունդ, բայց նաև “երեսոյն”, “որեւունդ” եւն: Երկ կրախոսական առմամբս ալ կրնային այս բառերէն մին առնուիլ, եւ նաև դիմադիմ, դիմադսուն, դիմադիր եւն: Գեղեցիկ կազմութիւն մըն է ժողովրդական բառս Երեսաւուր, նոյնպէս “դէմք”, կերպարնք մտօք (Ամառաւուք, էջ 180): Մենք յաճախ ընտրեցինք այս վերջին բառը:

(Ծարուհակելի):

Հ. Յ. ՏԱՅՆԱՆ



ՄԱՐԴԱԿԱՎՈՐՈՒԹԻՒՆ Ի ՑՈԽԱՆ ՔԱՀԱՆԱՑԻ

Պարիսի Bibliothèque nationale գլուխուած Հայ բժշկական ձեռագիրներու մասին 1889ին հրատարակած տեղեկութիւններուն մէջ յիշած եմ², թէ 108 թիւ (այժմ 247) հատորին պարունակած վեց հատքժշկական գրուածներուն չորրորդն է:

„Անուամբն Աստուծոյ Գիրք ի վերայ ընութեան հանրական եւ մասնական Քահանայի ումեմն աշխատեալ ի զաւիսան”

վերնագրով գործ մը, որուն համար կը գրեի թէ “բարականի երկար մարդակազմութիւն

¹ “Հորիզոն” երկրախոսական իմաստով ունի միայն Զ դարաշրջան, երկրին: — Սովորական իմաստով է Ք եթե stratiification horizontale “դասաւորութիւն հարթ համառար թիւն” (Ա, 1014):

² “Արեւելք”, Կ. Պոլոսյ, թիւ 1730, 1731, 1733, 1734, 1889 տարուան:

մ’է, թուական չունիք քահանայի մը շինածն է այս կ'ըստի, բայց անունը չկայ քահանային. զաղղիկը կը ցուցակին մէջ լատին տառերով ։ Տաս, եւ հայերէն տառերով ալ իշխի քահանայ, գրուած է իբր Հեղինակ, այլ յայտնի տեղեկութիւններ չեն հաստատել այս կէտը”³:

Եւ չէի կրցած աւելի բան մը զրել մարդակազմութեանս մասին, ու այն ատենէն ի վեր կը սպասէի ստուգել, թէ ինչ կը նշանակէ ի զաւիսան բառը, ո՞վ է “իշխու”, քահանայն եւ ո՞ր թուականին ապրած է այն:

Քանի մը նորագոյն տեղեկութիւններ, զորս ունեցած եմ, կը յուսում թէ գոհացում պիտի կրնան տալ ինդրական կէտերուն:

Մարդակազմութեանս վերնագրին պարունակած ի զաւիսան բառին վրայ թէեւ միշտ կը տարակուսէի եւ կը հաւատայի թէ գրչի սխալ արտադրութիւն է այն, բայց չէի կրցած թափանցել սխալին եւ իմանալ իսկոյն, թէ ըլլալու է “իշաւիսան” ուստի եւ “իշաւխու” կամ “իշխու”:

Հ. Գար. Զ. ի “Հայկական թարգմանութիւնը նախնեաց” երկին մէջ (էջ 283) կը գտնեմ, որ վերոյգրեալ Մարդակազմութեանէն օրինակ մը Երուսաղէմի Ս. Յակոբեանց վանքին Մատենագրարանին մէջ կը գտնուի եղեր 401 թուահամարով, օրինակ մ’ալ Վենետիկի Միկութարեանց Զեռագիրներուն մէջ 1326 թուով, զոր ես ալ թղթատեցի 1923ին. անոնց վերնագիրն է՝ “Անուամբ Աստուծոյ Գիրք ի վերայ ընութեան հանրական եւ մասնական Քահանայի ումեր աշխատեալ իշաւիսան”:

“Հայկական թարգմանութիւնը նախնեաց” ին յիշատակած մարդակազմութեան վերնագրիրը բնաւ չի տարբերիր պարիսեան ձեռագրին վերնագրէն, բայց դիտելի է որ ի զաւիսան անիմաստ ու աննշանակ բառին տեղ՝ “իշաւիսան”, կը նշանակուի, եւ այս կէտն աւասիկ կողմէ կարեւոր սխալ մը:

Փաքրիկ խորհրդածութիւն մը բաւ է, իմանալու համար, թէ քանի գիւրին է աճապարանքով կամ անուշաղրութեամբ իշաւիսանին

“Հ. Գիւրը “Ղ. ի կամ “Հ. ի եւ կամ ուրիշ նմանաձեւ գիրի մը փոխել եւ առաջին տառը “Ի. ն. փոքր ինչ հեռու կամ քիչ մը մէկին գրելով զայն նախդիր մը կարծել եւ սյսու իս-

³ “Արեւելք”, Կ. Պոլոսյ, թիւ 1731, տարի 1889: